

ջալերեն կրօնքի և եկեղեցւոյ դէմ արտայայտուած այս իմաստակութիւնները :

Պէտք է որ կրօնքը արհամարհուի հայ ժողովուրդի մտաւորական խաւերուն մէջ : Ազնիւ մտաւորականութեան մը հետ չի կրնար հաշտուիլ այդպիսի արհամարհանք մը :

Մայրենի եկեղեցին իրօք մայրը եղած է հայ ժողովուրդին : Այդ մայրը իրաւունք ունի յարգանք պարտադրել նոյն իսկ իր ամէնէն անառակ և ապերասան զաւակներուն վրայ :

Հայ եկեղեցին օժտուած է խորունկ կրօնականութեամբ մը, այսինքն հոգևոր կենսական արժէքներով : Անոնք որ այս իրականութիւնները չեն կրնար տեսնել, աւելի մեծ իմաստութեան մը ապացոյցը տուած կ'ըլլան լուելով քան թէ բարբանջանքներ զրականացնելով :

Հայաստանեայց եկեղեցին կեդրոնական ազգական է «Ազգապահպանում»ին, պէտք է դուրդուրալ անոր վրայ, պէտք է յարգել զայն . պէտք է նուիրուիլ անոր բարեկարգութեան և սլայծաւութեան :

ԿՐՕՆԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Քանի որ Մայրենի եկեղեցին կենսական դեր մը ունի հայ ժողովուրդի ինքնպահպանութեան մէջ, պէտք է որ այս եկեղեցին ուժաւորուի և պայծառանայ :

Եկեղեցին նոյն ինքն ժողովուրդն է, հայ ժողովուրդը : Եւ հայ ժողովուրդը շատ բաներ կորսնցուց 1915 էն ի վեր, իբրև հետեանք հալածանքներու, տարազրութեան, կտորածներու, յախապետութեանց, եւայլն և եւայլն : Այս տասնհինգ տարիներու ընթացքին հայ ժողովուրդը սաղին անդին տեղաւորուեցաւ, համախմբուեցաւ, և սկսաւ վերականգմել իր սասանած կեանքը, և այս վերաշինական աշխատութեան մէջ ամէնէն յառաջ իր ուշադրութիւնը զարձուց իր զաւակներուն կրթութեան և իր Մայրենի եկեղեցւոյն վերաշինութեան :

Նոր միջավայրներ նոր պահանջներու առջև դրին հայ ժողովուրդը, որ հաւատարիմ իր դոյութիւնը պահող սկզբունքներուն, փարեցաւ իր Դպրոցին և իր եկեղեցւոյն : Հայ ժողովուրդի ողջմտութեան, ազգասիրութեան և կրօնասիրութեան ամէնէն փառաւոր ապացոյցներն են ասոնք . և հարկ անհրաժեշտ է որ օգնենք այս ողջամիտ ժողովուրդին որ վերաշինէ ինքզինքը իր նոր միջավայրներուն մէջ, չհատուածենք զայն, չկուսակցականացնենք զայն, չուժացնենք զայն իր Մայրենի եկեղեցիէն, չարաչար չգործածենք և չգործածել չտանք անոր համետ միջոցները և չապականենք անոր միտքը այն կերպերով, որոնք կը հակասեն անոր սլատմութեան, որոնք կ'սպաննեն անոր ներկան, որոնք անստուգութեան ամպիրով կը մուսլին անոր ազգան :

Դարմանելու համար մեր ահաւոր կորուստները Հայ ժողովուրդը պէտք է որ ունենայ իր Դպրոցները՝ Մանկապարտէզներէն մինչև նախակրթարաններ : Այս Դպրոցներ պէտք է զերծ ըլլան կուսակցական ճնշումներէ : Ուսուցիչներու միակ նպատակը պէտք է ըլլայ ազգային մաքուր գաստիարակութիւն, այնչափ մաքուր որ ուսանող սերունդը իր ամբողջ ազգին նայի և ոչ թէ այս կամ այն կուսակցութեան : Ազգը ամբողջութիւն մըն է, և ոչ թէ կուսակցութիւն մը : Կուսակցութիւնները ազգին ծառայելու են և ոչ թէ ազգը ծառայեցնելու են իրենց կուսակցական շահերուն : Շատ ցաւալի է որ հայ Դպրոցները զերծ չեն կուսակցական շահախնդրութիւններէ, և ասիկա ո՛չ միայն զաւանք մըն է ազգային ընդհանուր և բարձրագոյն շահերուն, այլ նաև նոյն ինքն կուսակցութեանց, որոնք վերջապէս իրերամարտ կազմակերպութիւններ են և նոր սե-

բունդին արուած կուսակցական գաստիարակութիւնը եզրայրատեցութեան եւ ըմբոստութեան գաստիարակութիւնն է միայն: Դժբախտաբար այս օխոսը իրականութիւնը կը տեսնենք ամէն օր, մեր Դպրոցական եւ Եկեղեցական կազմակերպութեանց շուրջ մղուող մրցակցութիւններու եւ պայքարներու մէջ: Եթէ կ'ուզենք որ մեր Դպրոցները ծառայեն հայ ժողովուրդի ազգային ճշմարիտ կրթութեան եւ գաստիարակութեան, պէտք է վերջ տալ այս յայտնի եւ գաղանի կուսակցական խաղերու զպրոցներու մէջ:

Նոր միջավայրներու եւ նոր պայմաններու մէջ փափկացած է Հայց. Եկեղեցւոյ վիճակն ալ: Մայրենի Եկեղեցւոյն զաւակները, ասանց տարիքի եւ սեռի խտրութեան, պէտք է որ գաստիարակուն: Այսինքն պէտք է որ լաւ սորվին իրենց եկեղեցւոյն պատմութիւնը, իրենց կրօնական պարտականութիւնները, գիտնան իրենց եկեղեցւոյն պաշտամունքին եւ արարողութեանց նշանակութիւնը: Այս է կրօնական գաստիարակութեան նպատակը իր մեծ գիծերուն մէջ: Եւ այս գաստիարակութիւնը տալու ամէնէն գիւրբին եւ ամէնէն գործնական մեթոտն է Կիրակնօրեայ Դպրոցի մեթոտը, որ այսօր բոլոր աշխարհի վրայ կը կիրարկուի: Մենք Հայերս ալ կրնանք օգտուիլ կրօնական գաստիարակութեան այդ համաշխարհային մեթոտէն՝ պատշաճեցնելով մեր պէտքերուն, մեր ըմբռնումներուն. եւ մենք կրնանք այդ մեթոտը գործադրել ո՛չ միայն Կիրակի օրերը, այլ նաեւ շաբթուան մէջ ունէ օր: Ինչպէս որ ուրիշ անգամ ըսած ենք. Կիրակնօրեայ Դպրոց բացատրութիւնը անհրաժեշտութիւն մը չէ. կրնայ ըսուիլ, զոր օրինակ, Հայ Եկեղեցւոյ Դպրոց, կամ պարզապէս Եկեղեցական Դպրոց:

Մեր ազգային զպրոցներու մէջ կրօնական գասերը շատոնց մէկդի դրուած են. շարթական հազիւ մէկ ժամ կը արուի, այդ ալ անձեռնհասներու կողմէն, ունէ գասողիւքի վրայ: Կիրակնօրեայ Դպրոցներ մեծ օժանդակներ պիտի ըլլան ազգային զպրոցներու կողքին՝ աւելի գիւրբին եւ աւելի խնամտա մեթոտով մը մշակելով կրօնական գաստիարակութիւնը՝ ո՛չ միայն ուսանող սերունդին մէջ, այլ նաեւ չափահասներու մէջ որոնք զպրոց չեն յաճախեր այլևս:

Ի նպատակ կրօնական գաստիարակութեան մեկի ընծայուած արտաքին ձեռնարկութիւնը պէտք է ընդունիլ շնորհապարտ զգացումներով, եւ այնքան լաւ արժեցնել զայն որ կարելի ըլլայ աւելին ապահովել, եւ մեր ժողովուրդը գաստիարակել ողջմիտ կրօնքի սկզբունքներով եւ սորվեցնել անոր իր Մայրենի Եկեղեցւոյն վերաբերեալ ամէն բան, որպէս զի գիտակցութեամբ սիրէ զայն եւ կատարէ իր պարտականութիւնները:

Ուրախ ենք որ Կիլիկիոյ Վեհափառ Կաթողիկոսը իր բարձր հովանաւորութիւնը շնորհեց Սիւրբոյ մէջ կրօնական գաստիարակութեան գործին, որուն կազմակերպութիւնը ստանձնեց Լ. Զէնեանի պէս մաքուր եւ կարող երիտասարդ մը, որ հոգեւոր բարձր խառնուածք մը ունի, իր մանկութենէն Մայրենի Եկեղեցւոյն սիրահար, յետոյ համալսարանական ուսումներով մշակուած միաք մը եւ զարգացած հոգի մը:

ՍԻՈՆ խորին վշտով գիտեց որ կրօնական գաստիարակութեան ձեռնարկը Հայէպի մէջ նշաւակ եղաւ կուսակցական տգեղ կիրքերու պոռթկումին: Մեր Մայրենի Եկեղեցւոյն դէմ ներքին հալածանք մըն է ասիկա: Լրագիրներու սխալակները կեղտոտել ստացող լուրերով, եւ զբախտութիւններով մրտաել ջանալ ազամանցի պէս կարծր եւ մաքուր նկարագիրներ, քաջութեան ապացոյց չեն: Հայ. Եկեղեցին իրեն վրայ հսկող պաշտօնական մարմիններն ունի Սիւրբոյ մէջ, ունի մանաւանդ փորձառու, հեռատես, իմաստուն Հայրապետ մը, յանձնի ձեռնարկող Սահակ Բ. Կաթողիկոսի, որոնք գիտեն թէ ի՛նչ պէտք է Մայրենի Եկեղեցւոյ ժողովուրդին կրթութեան համար:

Ն. Ս. Օժութիւնը Կիրակնօրեայ Դպրոցներու մասին իր հրատարակած Կոնկլավով, շատ լաւ բացատրած է իր ժողովուրդին կրօնական գաստիարակութեան կարեւորութիւնն ու պէտքը (*):

(*) Կիրակնօրեայ Դպրոցներու Սիւրբոյ մէջ կազմակերպութեան մասին Ն. Ս. Օժութեան հրատարակած Կոնկլավը խորապէս հետաքրքրական է եւ պիտի մնայ իբրև պատմական արժէք ունեցող վաւերագիր մը Կիլիկիոյ Կաթողիկոսութեան տարեգրութեանց մէջ:

Բայց երբ Հալէպի մէջ Հայ. Եկեղեցւոյ գէմ իր անխելք զաւակներու ոմանց կողմէն տգեղութիւններ արտայայտուեցան, անդին, ասկից անկախ և ասոր հակառակ, բոլորովին նոր խօսակարգ մը հրատարակ գրուեցաւ Ա. Զամալեանի կողմէն Հայր հայ պանելու համար: Պոստոնի Հայրենիքը անգրագործած է Ա. Զամալեանի գասախօսութեան վրայ իր Ապրիլ 27 ի խմբագրականին մէջ, և Կահիրէի Ֆուսաբէրը արտատպած է գայն իր Մայիս 20, ԳՇ. Թիւի առաջին երեսին մէջ, որմէ յառաջ կը բերենք Ա. Զամալեանին առաջարկած միջոցները զազութներու մէջ հայր հայ պանելու համար:

- ա) Պահել և զօրացնել ազգային եկեղեցին, ինչպէս նաև ջանալ ազգայնօրէն անկախ դարձնել հայ բողոքական և կաթոլիկ եկեղեցիները:
- բ) Պահպանել ազգային աւանդութիւններն ու սօները (նաև եկեղեցական)՝ «ազգային ինքնօրոյնութիւնը շեշտող իրենց յատկութեան պատճառով»:
- գ) Պահպանել մայրենի լեզուն ամէն տեղ և ամէն կերպով թէ՛ մասնաւոր դպրոցներու միջոցով և թէ՛ դպրոցներէն դուրս մեր հանրային ու մասնաւոր յարաբերութեանց մէջ:
- դ) Պահպանել հայկական անուններն ու մականունները:
- ե) Պայքարիլ խառն ամուսնութեանց դեմ՝ ջանալով դիւրացնել հայ երկեսո երիտասարդներու փոխադարձ չփումը և ամէն կերպով դիւրացնելով հայ աղջիկներու ամուսնութիւնը հայ երիտասարդներու հետ:

զ) Տրամադրելի բոլոր միջոցներով զարգացնել հայերու սփեռական համագործակցութիւնը՝ թէ՛ մասնաւոր և թէ՛ հանրային գետնի վրայ փոխադարձ ամէն տեսակ օգնութիւններ ընկելով, ինչպէս որ, օրինակ, կ'ընեն Հրեաները:

Գ. և Զ. յօդուածներէ զատ, մնացածները նոյն են մեր ըսածներուն հետ, միայն սա տարբերութեամբ որ երբ մենք մեր Մայրենի Եկեղեցւոյ պահպանութեան և ուժաւորման պէտքը կը շեշտենք ամէն անգամ, Ա. Զամալեան Հայ Բողոքական և Հայ Կաթոլիկ Եկեղեցիներուն ալ ազգայնօրէն անկախ դառնալուն պէտքը կ'զգայ հայը հայ պահելու համար:

Ա. Զամալեանի խօսակարգին մէկ աղուոր արձագանգը արձանագրուած է զարձակ Հայրենիքի մէջ Մ. Վերածինի կողմէն, զոր արտատպած է Պերութի Ազգայն թերթը իր Յունիս 17, ԳՇ. օրուան Թիւին մէջ:

Մ. Վերածին՝ ի պատիւ Գեր. Շահէ Ծ. Վ. Գասպարեանի, Անթիլիաս հաստատուելիք Կիլիկեան ձեմարանի Վերաստիչին, տրուած սեղանի վրայ ըրած ուղերձին մէջ ըսած է.

— «Ատենն հասած է որ Հայաստանեայց Եկեղեցին գերագոյն ճիգ մը ընէ վերակազմութեան և կարող հովիւներու պատրաստութեան: Առանց անձնուէր և արթուն հովիւներու կարելի չէ պահպանել հօտ մը. որովհետև երբ հովիւներն անկարող են և քնաթաթախ, զրացի փարախներու ամենաբարեկամ և շէղոք կարծուած հովիւներն անգամ կը փորձուին իրենց ոչխարներու թիւը բազմացնել ի վնաս հայաստանցիներու եկեղեցիին:


«Կրօնքը կրնայ տեսականօրէն խղճի խնդիր ըլլալ, և զուցէ ասիկա ճշմարիտ ըլլայ արեւմտեան քաղաքակիրթ, յառաջադէմ և ազատ երկիրներու և ժողովուրդներուն, բայց Հայերուս համար նոյնը չէ: Կրօնքը խղճի խնդիր է օսարկերուն. Կրօնքը ազգային խնդիր մըն է մեզի՝ Հայերուս»:

Հրճուանքով կը գիտենք Հայց. Եկեղեցւոյ մասին Զամալեանի և Վերածինի կողմէն արտայայտուած այս աղուոր կարծիքները: Այո՛, աղուոր են ասոնք, բայց ճիշդ չեն:

ՍԻՈՆ միշտ աշխատեցաւ սա՛ իրողութիւնը հասկըցնել իր ընթերցողներուն քե Հայաստանեայց Եկեղեցիին իր բոլոր նշանակութիւնը, իր բոլոր արժեքները կը պարտի իր կրօնական հանգամանքին: Վերջո՛ր Կրօնքը Հայոց Եկեղեցիէն, ան կը զազրի Ազգային Եկեղեցի ըլլալէ: Կրօնքը խղճի խնդիր ըրէ Մայրենի Եկեղեցւոյ զաւակներուն համար, ան կը կորսնցնէ իր կրօնական արժէքը և իր ազգային նշանակութիւնը: Առանց կրօնքի, առանց հաւատքի և գաւանանքի Եկեղեցի չի կրնար գոյութիւն ունենալ: Եկեղեցի ըսուածը հաւատացեալներու ժողով մըն է և ո՛չ թէ ազգային ընկերակցութիւն մը:

Արդ՝ Հայաստանեայց Եկեղեցիին, ժողովն է հայ հաւատացեալներու, և հաւատացեալներու այս ժողովը պէտք է որ դաստիարակուի իր կրօնքին և հաւատքին գիտութեամբը, որպէս զի կարենայ պահուիլ: Եւ կիրակնօրեայ Դպրոցներուն նպատակն է կրօնապէս դաստիարակել հայ ժողովուրդը՝ հայր հայ պահելու համար:

Հայաստանեայց Եկեղեցիին ժողովն է հայ հաւատացեալներու, և պէտք է որ այս ժողովին վարիչները, այսինքն՝ հոգևոր պաշտօնեաները, պատրաստուած ըլլան իրենց ուսումով, իրենց կրօնական մաքուր հաւատքով, իրենց վարքով ու բարքով, նուիրումով, որպէս զի կարենան առաջնորդել հաւատացեալներու բազմութեան և պահել զանոնք իրենց Մայրենի Եկեղեցւոյն մէջ:



ԿՐՕՆԱԿԱՆ (ԴԱՍԵՐ ԱԻԵՏԱՐԱՆԷՆ)

Ն Ա Խ Ա Տ Ի Ն Ք Ը

— Երանի՛ է ձեզ յորժամ նախասիցեն զձեզ և հարածեցեն, և ասիցեն զամենայն բան չար զձեզ սուս վասն իմ. Յնձացէ՛ք և ուրախ լետի՛, զի վարձ՛ ձեր բազում են յերկինս. զի այսպէս հաղածեցիմ զմարգարէան որ յստաց բան զձեզ էին (Մքր. Ե. 11 — 12):

Իններորդն է ասիկա Երանի՛ներուն և մեր ալ վերջին Դասը՝ Լեռան Բարոզին առաջին մասին վրայ:

Այս Երանի՛ն թէ և ընդհանուր կերպով ուղղուած է ունկնդիր ժողովուրդին, բայց մասնաւորապէս ուղղուած է իր աշակերտներուն: Պէտք է զիտել նաև որ նախորդ ութը Երանի՛ներուն ամփոփումն է ասիկա և պսակը: Այսինքն՝ նախատինքը և հալածանքը պատրաստ է բոլոր անոնց համար որ Աղիս և և հոգիով, որ Սգառ և և, որ Հեզ և և, որ Արդարութեան փողոցն ու ծառայք ունին, որ Ողորմած և և, որ Սուրբ և և արտով, որ Խաղաղարար և և, որ կը հարածութիւն արդարութեան համար:

Նախատինք և հալածանք անջատ չեն կրնար արտայայտուիլ և գործադրուիլ: Հալածողը նաև կը հայհոյէ, կը նախատէ: Ասիկա բնական ընթացքն է կատաղի կիրքերուն: Պաղարիւնը, հանդարտ դատողութիւնը գործ չունի հալածիչներու և նախատողներու հոգեբանութեան մէջ: Նախապաշարու՛մը լիովին կը կատարէ իր ա-

ւերիչ գերը երբ կը բռնկի բռնութիւնը մարդու ջիղերուն մէջ:

Բայց ի՛նչ է նախասիւնը որ կցուած է հալածանքին: Բառին մէջ ասել մը կայ: Առանց ճանչնալու զիմացինդ և առանց լաւ հասկցած ըլլալու անոր հոգին և արամադրութիւնները՝ քու կողմէ՞ յամբուած ատելութիւնն է, որ կ'արտայայտուի արհամարհանքի, հայհոյանքի և այլ ձևերու տակ: Եւ մարդ ի՛նչ որ կ'ատէ, միանգամայն կը հալածէ զայն, և հալածանքը իր նպատակին հասցընելու համար կը զիջանի ընել ի՛նչ որ կրնայ, առանց խտրելու միջոցները: Եւ այս միջոցներուն մէջ ամէնէն սոսկալիներն են այն սուս խօսքերը, որոնք կը յերկրուին անխիղճօրէն: Սուս խօսք ինձամբով չեշտուած է. Երանի՛ ձեզի երբ ձեզ նախասեն ու հարածեն և ձեր մասին ըսեն ամէն տեսակ զեչ և սուս խօսք իմ պատճառով: Ամենեւին կարեւորութիւն մի՛ տաք այդ զեչ և սուս խօսքերուն, զուք շարունակեցէ՛ք ձեր զորքը. որովհետև զուք երկնային վարձք պիտի ստանաք ատոր փոխարէն: Ատելութեամբ և հալածանքով կ'արտայայտուի արեւելու և բռնաւոր մարդկութեան ընթացքը: Միայն զուք չէք որ կը նախատուիք և կը հալածուիք. ձեզ կանխող մարդարէ՛ներն ալ նախատուեցան այսպէս և հալածուեցան:

Աւետարանի հայեացքը բոլորովին տարբեր է մեր սովորական հայեացքներէն: Դուք, կ'ըսէ Տէր Յիսուս, ձեր պարտքը կատարելու ատեն ո՛չ միայն պիտի նախատուիք և պիտի հալածուիք, այլ նաև զեչ և սուս խօսք պիտի լսէք, այսինչ-